

# ԲԱՅՈՒԹԵՎԱԼԵՊ

1845

ՕՐԱԳՐԻ

ԲՆԱԿԱՆ, ՏԵՍԱՄՈՒՆԻ ԵՒ ԸՆԴԵՌՈՒՅՆԻ

ԳԻՏԵԼԵՑ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 10.

1845

ՄԱՅԻՍԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԼՈՒԾՈՒԹԻՒՆ

Կազ:

Այս անանկ նուրբ օդեղէն մարմիններ, որ սովորաբար աչքի չեն երևնար. շատը գոյն չունին. գոց ամանի մը մէջ դրուելու ըլլան նէ՝ մէջը կըմնան. բայց թէ որ պղտի ծակ մը գտնեն, բոլորն ալ դուրս կըփախչին: Ի՞ստեսակ մարմինները ընդհանուր անուամբ կազ կըսուին եւրոպայի ամէն լեզուներով. բայց որովհետեւ զանազան տեսակ են, անոնցմէ գլխաւորներուն վրայ համառօտ տեղեկութիւն տանք:

(Ը)ՎՈՒԱԺԻՆ էաղ:

Ը)ՎՈՒԱԺԻՆ կազը երբոր ազատ վիճակի մէջ է՝ ոչ հոտ ունի ոչ համ. բայց երբոր ուրիշ մարմնոց հետ բազադրուի, անոնց շատին բարակ թը-թուութիւն մը կուտայ, անոր համար անունն ալ (Ը)ՎՈՒԱԺԻՆ՝ դրուած է, որ թթուութի արտադրող ըսել է:

Ը)ՎՈՒԱԺԻՆը շատ մարմնոց հետ կրնայ միանալ, այլ և այլ չափով ու համեմատութք: Երբոր տեսնես որ փայ-

լուն երկաթը թացութիւն առնելով կրժանգոտի, ու փայլուն պղինձը, արոյրը, անագը, կապարը և այլն, կամաց կամաց կըսենան ու փայլունութիւնին կըկորսնցնեն, պիտի գիտնաս որ ժանագը և աս սեռութիւնը ուրիշ բան չեն՝ բայց եթէ օդին կամ ջրին մէջ եղած թթուածին կազին ու ան մետաղներուն բազադրութիւնը, որ ձգողութեամբ իրարու հետ կըմիանան: Խնչպէս որ ըսինք, թթուածինը իրաւշատ մարմնոց հետ կըբազադրուի, բայց աւելի առատ է մնդիկի կարմիր ոքսիտին՝ մէջ, մանկանեզի սև ոքսիտի մէջ, կապարի կարմիր ոքսիտին մէջ, երկաթի ոքսիտի մէջ և այլն. ասոնք ան մետաղներէն զատելու և ժողվելու համար՝ պէտք է քիմիական գործողութիւններ ընել:

Ի՞ւանց աս կազին անկարելի է կրակ վառել. զր թէ որ օդահան գործիքով անօթի մը մէջէն օդը հանենք, անկարելի է հոն կրակ վառելը, մանաւանդ թէ անօթին մէջ ճրագ կամ

1 Ոքսիտ կըսուի որ և իցէ մարմնոց և թթուածին կազի բազադրութենէն ձևացած մարմնը:

կրակ դնելէն ետքը օդը հանենք նէ՝  
ձրագն ու կրակը կրսկսին մարիլ։ Ի՞  
սոր ներհակ, եթէ անօթի մը մէջ  
միայն թթուածին կազ լեցընենք,  
ու անոր մէջ բարակ երկաթի թել  
երկնցընենք ծայրն ալվառած աբեթի  
կտոր, աբեթը շուտ մը կըվառի փայ-  
լուն լուսով ու կըհատնի. կրակը անկէ  
կանցնի երկաթ թելին վրայ, որ մէկ  
ծայրէն ինչուան մէկալ ծայրը կայրի  
փայլուն լուսով. թելը մէկ դիէն կը-  
հալի ու կտոր կտոր կըթափթը փի եր-  
կաթի ոքսիտ եղած։ Ի՞ փորձերով կի  
մացուի որ կրակին ոյժ տուող կամ  
ջերմութիւն պատճառողը թթուա-  
ծին կազն է, և թէ՝ առանց ասոր  
չկրնար կրակ վառիլ։ Հիմա ինքիրմէ  
կրնայ մարդ պատճառը իմանալ թէ  
կրակի մը կտոր օդին մէջ շարժելով  
կամ փչելով՝ անոր լոյսն ու ջեր-  
մութիւնը ինչու կրսաստկանայ. ըսել  
է թէ աս կերպով աւելի թթուածին  
կազ կրգտնէ ու անով կրսնանի. ասոր  
մէկ նշանն ալ է ան, որ փոխանակ հա-  
սարակ օդով փչելու՝ միայն թթուա-  
ծնով փչելու ըլլանքնէ, ջերմութիւնը  
անհամեմատ կերպով աւելի կըլայ։

Ինչպէս կրակը՝ նմանապէս կեն-  
դանիք ալ առանց աս կազի չեն կրնար  
ապրիլ. վասն զի լավուազիկ բնագէ-  
տին վարդապետութեանը նայելով որ  
հիմա ամէնուն ընդունելի է, կեն-  
դանեաց շնչառութեամք՝ օդին մէջի  
թթուածինը կըմիանայ թոքին մէջի  
արեան հետ ու հոն ջերմութիւն կը-  
պատճառէ. իսկ առանց աս ջերմու-  
թեան կենդանիք չեն կրնար ապրիլ։  
Ի՞ կենդանական ջերմութեան վրայ  
ուրիշ յօդուածով կըխօսինք։

---

### ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԵՐԲՈՐ ՃԱՌԱՐ կանցնի ու գարնան  
անուշահոտութիւները կըսկսին բու-  
րել, մանր ու մեծ թուանները  
կըդառնան կուգան իրենց երկայն

Ճամբորդութիւններէն ու իրենց ա-  
նոյշ ձայներովլը աւետիս կուտան մե-  
զի թէ ծառերն ու ծաղկըները ծլե-  
լու վրայ են. և կարծես թէ գարնա-  
նային աղուորութեանը հոգի տուող-  
ները աս թուաններս են։

### Առաջական :

Ինչպէս հոս դրուած պատկերին  
մէջ, այսպէս ալ բոլոր մանր ու սի-  
րուն թուաններուն մէջ առաջին տե-  
ղը բռնողը սոխակն է իր սքանչելի ձայ-  
նին համար։ Դայնը և մեծութիւնը  
ամէնուն յայտնի է։ Ա այրի սոխա-  
կը տարին տասը շաբաթ՝ միայն կեր-  
գէ. իսկ ընտանեցուցածը գրեթէ  
ինը տասը ամիս։ Իսիկայ բնութիւն  
մը ունի, որ ուրիշ թուաններուն  
ձայնը լսելով աւելի ջանքի կուգայ որ  
իր ձայնին անուշութեամբը յաղթէ  
անոնց. ինչուան թէ որ մարդ մըն ալ  
իրեն քովը կեցած երգելու ըլլայ, սո-  
խակը կրնայի որ անոր երգածին նը-  
մանցընէ. ուստի երբեմն լսած բա-  
ռերն ալ կըհնչէ։ Կըսեն թէ կղո-  
դիս կայսեր որդին սոխակ մը ունի  
եղեր որ հոռմերէն ու լատիներէն  
կըխօսի եղեր. ըսել է թէ հոռմի և  
լատինի երգերուն նմանը կըձեացընէ  
եղեր։ Պլինիոս ալ կըպատմէ, Աա-  
թիսպոնա քաղաքը երկու սոխակ տե-  
սայ որ ինչ բան որ լսէին՝ կըհնչէին  
կըսէ՝ մարդու մը պէս։

Պովորաբար մայիսի սկիզբները  
թուասի կընստի սոխակը, և բոյնը  
պզտի լիձերու քով ցած ծառերու  
վրայ կըդնէ, շիւղով յարդով ու կա-  
կուղ խոտերով շինած։

Ոնէ որ մէկը բոյնէն ասոր ձագերն  
առնել ուզէ, քանի որ փետուրնին  
չէ մեծցած՝ պէտք չէ առնէ։ Իսոնց  
կերակուրը մանր կտըրտած ու պինտ  
հաւկըթի հետ խառնած լեարդ՝ է։  
Ա անդակը պէտք է մաքուր ըլլայ, չէ  
նէ եղունկնին կիյնայ, ու Ճիւերնին